



Երևան, 19 Յունիոն, 2015

ՏԵՐՈՒՄԱԿԱՆ ԱՊՈՐՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, փուլը ինձ իմասպութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա վիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ԱՎԱԽՈՍ 89

ԱՄՏՈՒԾՈՅ ԽՈՍՏՈՒՄԸ ԴԱԿԻԹԻՆ

Անցեալին քու ծառաներուդ յայտնուեցար,
եւ ըսիր. «Ես օգնութիւն ընծայեցի հերոսին,
ժողովուրդէն իմ ընտրեալս բարձրացուցի:
Իմ ծառաս՝ Դաւիթը ընտրեցի,
եւ զայն իմ սուրբ իւղովս օծեցի:
Իմ հովանիս անոր վրայ պիտի ըլլայ միշտ.
Իմ օգնութիւնս պիտի զօրացնէ զինք:
Դաւատարին սիրով պիտի սիրեն զայն,
եւ ան ինձնով յաղթական պիտի ըլլայ:
Անիկա ինձի պիտի ըսէ. “Իմ հայրս եւ Աստուածս ես դուն,
իմ պաշտպանս եւ փրկիչս ես”:
Յաւիտեան պիտի պահեն իրեն հանդէա իմ սէրս,
անխախտ պիտի պահեն իրեն հետ կնքած իմ ուխտս:
Սակայն եթէ անոր զաւակները մոռնան Օրէնքս,
եւ չուզեն վճիռներուս համաձայն ապրիլ,
եթէ կանոններս անարգեն եւ պատուէրներս չպահեն,
զիրենք խարազանով պիտի պատժեմ
իրենց յանցնանքերուն համար:
Բայց իմ ողորմութիւնս պիտի չկտրեն անոր սերունդէն,
հաւատարմութեանս պիտի չդաւաճանեմ:
Պիտի չդրժեն իմ ուխտս,
եւ խոստումներս ոեւէ մէկը անկատար պիտի չձգեմ»:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՐՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւնս, սուրբ աշխահիս խաղաղութիւնս:

Եւ Հիւանդաց բժշկութիւնս, ննջեցելոց արքայութիւնս:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

ԱՊՈՐՔ

Պահապան ամենայնի Քրիստոս,
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի զիշերի,
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երրեք սասանեցայց.
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՎ

ԵԼԻՑ ԺԹ (19) ԳԼՈՒԽ

ՀՎ

ԻՄԱՅԻՆ ՍԻՆԱ ԼԵՐԱՆ ՔՈՎ (19:1-25)

Եգիպտոսւն ելքը մէկ փարի եւ երկու ամիս եղած էր: Ասպուած Մովսէսին կը կանչէ կարգ մը թելադրութիւններ ընելու համար: Ան կը բացաբրէ թէ ինչպէս զիրենք ազադագրեց Եգիպտոսի սպրկութենէն, կարծէք արծիի մը պէս իր թեւերուն վրայ առած: Այս բոլորի նպատակը, ուրիշ բան չէ եթէ ոչ, որպէսզի երբ «իմ ձայնիս հնազանդիք ու իմ ուխտս պահեք, դուք ինձի սեփական ժողովուրդ պիտի ըլլաք, քահանաներու թագաւորութիւն եւ սուրբ ազգ» (5-6 հմբ): Այս է Ասպուածոյ ծրագիրը Իրեն համար ժողովուրդ մը պարբռասպել: Անշուշու սկսելու համար գետէ մը, բայց չսահմանափակուելու անով, այլ ընդգրկելու բոլորը: Այս արդայայփութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ Ասպուածոյ հայրութիւնը, Իր ժողովուրդին նկարմամբ, իսկ ժողովուրդին դերը՝ որդիութիւն Ասպուածոյ Օրէնքին հնազանդելով:

Ասպուածոյ ժողովուրդին կոչումը նաև սուրբ ըլլալ, ինչպէս Ասպուած Ինք սուրբ է: Սուրբ ըլլալը բարոյական վարքագիծով կամ ապրելակերպով կապարեալ ըլլալ չէ: Այս պարագային առաջին իմաստը կը նշանակէ անշաբուած ըլլալ աշխարհի միւս ժողովուրդներէն: Ինչպէս պիտի ըսէ Քրիստոս Իր աշակերդներուն. «Ես ձեզ այս աշխարհէն զաքեցի, այսինքն՝ անշաբեցի, դուք այլեւս այս աշխարհին չէք պափկանիր»: Ուրեմն նաև պափկանելիութեան հարց մը կայ: «Ենթեարար, այս ժողովուրդը պէտք է այնպէս մը ապրի հեռու բոլոր գետակի հեթանոսական ու կռապաշտական բաներէն, որոնք անլնդունելի են Ասպուածոյ համար:

Երկրորդ, սուրբ ըլլալ կը նշանակէ Ասպուածոյ նուիրուած, Անոր անունը կրող, Ասպուածոյ կամքը ճանչցող եւ Անոր օրէնքներով դեկավարուող: Իսկ բարոյական իմաստով մաքուր սկզբունքներու հետքապնդում եւ կիրարկում: Սա կը նշանակէ, որ եթէ այս կապը Հայր եւ որդի կապն է ուրեմն որդին պէտք է որ նմանի իր հօրը, «Եղէք կապարեալ ինչպէս ձեր երկնառու Հայրը կապարեալ է» (Մաքր 5:48): Զգումը ունենալ այդ կապարելութեան հասնելու, եւ ասդիճանաբար յաօթափել մեր կեանքի թերութիւնները:

Իսկ գալով «քահանաներու թագաւորութիւն» հասկացողութեան: Ասպուած իր մոքին մէջ ունի պարկերացումը, որ այս ժողովուրդը պիտի դառնայ ազգ, եւ իբրև այդպիսին թագաւորութիւն, որ ունի իր թագաւորը: Այս պարագային թագաւորը Ասպուած Ինք է: Իսկ քահանաներու թագաւորութիւն հասկացողութիւնը կարելի է երկու ձեւով հասկնալ:

1. Թագաւորութիւն մը, որուն իրաքանչիր անդամը քահանայ է.
2. Թագաւորութիւն մը, ուր քահանաները կ'առաջնորդեն ժողովուրդը:

Այս երկութէն շաբ աւելի շեշփը կը դրուի երկրորդ բացաբրութեան վրայ, որուն նմանօրինակ բացաբրութիւնները մենք կը գինենք Ա Պետրոսի եւ Յայփնութիւն Յովիաննու գիրքերուն մէջ: Այս ձեւով Ասպուած կ'ուզէ, որ Իր ժողովուրդը առաջնորդուի այս դրութեամբ, ուր քահանաները ըլլան ներկայացնուցիք Ասպուածոյ: Այս բացաբրութիւնը պիտի շարունակուիր, ու պէտք է այսօր ալ շարունակուի, մանաւանդ երբ նկափի ունենանք որ Եկեղեցին ուրիշ բան չէ եթէ ոչ երկրի վրայ Ասպուածոյ Արքայութեան մանրապարկերը, ուր քահանաները իրենք պէտք է առաջնորդեն ժողովուրդը հասնելու Ասպուածոյ Արքայութեան վերջնական հանգրուանին:

Այս թելադրութիւններէն յեփոյ Ասպուած կը պարուիրէ որ ժողովուրդը պարբռապուի դիմաւորելու համար զԻնք, հանդիպելու Իրեն: Ահա մաքրութեան պարուէր մը կը փրուի, որ այս պարագային մարմնաւոր մաքրութեան ու հագուստները լուազու մասին է: Այս պարուէրին նաև պիտի աւելնայ կիներու չմօփենալու հարցը: Այս պարուէրը անոր համար որպէսզի անջափեն մրային ունէ կապ, եւ մոքի ամբողջական ընծայում եւ պարբռապութիւն Ասպուածոյ գալուստին:

Ի վերջոյ, Ասպուած ամէն անգամ մէկ փարբեր երեւոյթով մը Ինքնինք կը յայգնէ ժողովուրդին, որպէսզի անով բան մը սորեվցնէ, ըսելու համար թէ, այս յայգնութիւնները ուրիշ բան չեն եթէ ոչ արդայայփութիւններ, որ պէտք չէ նոյնացնել Ասպուածոյ հետք: Այս, Ասպուած կ'օգբագործէ գետանելի կերպեր, բայց երբեք պէտք չէ նմանցնել այս կերպերուն, որուն համար ալ իբրև զգուշացում, Տասնաբանեայ պարուիրաններուն մէջ պիտի յիշեցնէ ըսելով. «Զիս ունէ մէկ բանի չնմանցնէք»: